



## ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ



Այս խորագրին տակ պիտի հրատարակենք ընթերցողներու կողմէ մեզի տրուած ընդհանուր շահեկանութիւն ներկայացնող հարցումներուն պատասխանները—

Ընթերցո՞ղ, անպատճառ հարցում մը ունիս, որ քեզ կը մը-  
տանջէ, անմիջապէս գրի առ և մեզի դրէէ:

ԳԻՐՈՒԹԻՒՆԸ  
ՎՆԱՍԿԱԿՈՐԵ

(Յ. Պ.— Լութրա Ետիբօս).— Մարդ մը պէտք է կը այնքան ցիլո որքան բարձրութիւն ունի սանմիմներով, պակաս 100: Այսինքն լմ. 70 հասակ ունեցող մէկը պէտք է կը եւ, մերկ վիճակի մէջ, մօտարապէս 70 ցիլո: Եթէ 90—100 ցիլո կը ունի ավոր գիրութիւն, 100—120 ցիլո՝ միշակ գիրութիւն և 120 ցիլոյն աւելի՝ չափազանց գիրութիւն: Կան որ մինչեւ 300 ցիլո ծանրութիւն ունին:

Արդ՝ ինչպէս որ մարդուն ընական շերմնթեան բարձրացումը որ եւ է ինչանդութեան մը սկզբանարութիւնը կը ծանրութանէ, նոյնպէս գիրութիւնը, ներցին գործարաններուն ընախական աշխատանքին խանգարումը երեւան կը քիչէ: Պատշաճունեց բարձմատեսակ են—ա) Շատակերութիւն. մարմինը աւելորդ մնանդէ, մնաւանդ՝ ալիրեղիններու ու շաբարեղինները, նարպէ կը վերատէ և կ'ամբարէ մորթին եւ գործարաններուն մէջ. քայլ ամէն շատակեր չի գիրնար, կազմուածքի խնդիր է: բ) Դժուարամատութիւն և միարողական գործարաններու անբաւականութիւն. ումանց կը գիրնան, ուրիշներ կը նիշարնան, դարձեալ կազմուածքի խնդիր է: գ) Կարգ մը ներցին գեղեցրու գործունելութեան խանգարում կամ մնարաւականութիւն, ինչպէս վահանագեղձի, ծուարաններու (կիներու բոլոյ) և ամորձիններու (այլերու բոլոյ): դ) Կարգ մը ինքնամունառորումներ և ինչեւնութիւններ եւայլն:

Ուրեմն գիրութիւնը ընդհանրապէս ներցին անբաւական վիճակի մը արտայայտութիւնն է: Ինցնին իսկ որոշ աստիճանէ մը անդին, վասակար է. որովհետեւ երբ նարպէ կը հաւաքի մորթին տակ, մակերեսային մեր երակները կը մնանդին եւ արեան շշամնը կը դանդաղի: Իսկ եթէ կը հաւաքու ներցին գործարաններուն մէջ (սիրոտ, լեարդ, եւն.) կը դժուարացնէ անոնց գործունելութիւնը և ինչանդագին վիճակ մը կը ստեղծի:

«23 տարեկան եմ, լաւ կ'ուտեմ, լաւ կը խսեմ եւ փորս իւղ կը կապէ» կը գրիք: Չատ հաւանականարար շատակերութեան եւ մարտողական գործարաններու խանգարումի հետեւանբով (զաւ ունենաց պայման է): կը գիրնար, եթէ մանաւանդ ժառանգարար ալ տրամադիր էք գիրութեան: Հացը չափաւոր կերէք, չափաւոր խմեցէք: Մի ուտէր անուշեղիններ, իւղու և ալիւրու ուտելիքներ, խմորեղիններ, տապկուած և դժուարամարս կերակուրներ. իաց՝ շատ ցիլ, ալբօ! երբեք: Ընդհանուր եւ մասնաւրաբար որովայնի մշաններու մարզանց կատարեցէք: Եւ եթէ շարունակէր դիրնալ, թժշկէ մը դիմեցէք, մեր գիրնալու իսկական պատճառը հասկնալու համար:

ՏԱՐԵՑՆԵՐՈՒ  
ԱՌՈՂԴԱՎԱՀՈՒԹԻՒՆԸ

(Յ. Պ.— Լութրա Ետիբօս).— Ձեր 55 տարեկան հայրը ամիսանգիստ է, նաշն վերջ խոր կը քնանայ եւ արթնեալն վերջ ինքինից ծեծ կերամի պէս կը զգայ», որովհետեւ լաւ կ'ուտէ: լաւ կը խմէն ըստ ծեր գրածին: «Լաւ ուտելով եւ լաւ խմելով», թէ որպակոյ եւ թէ քանակով, մարդ առողջ չըլլար: Մասնաւրաբար տարեց անձերը պէտք է շատ ժումկալ ըլլան, եթենու ուտեն, չմանըարենուննեն իրենց ստամբուշ, շշատցնեն իրենց արդէն իսկ յօդնած պրտին աշխատանքը: Դեղերէն աւելի, մնանդի չափաւորումն է որ օգտա-

կար պիտի ըլլայ ձեր հօրը։ Այս մասին թէ առանձին յօդուածով եւ թէ հարցարանին մէջ գրած ննք։

### ՆԻԿԱՐՈՒՄԱԼՈՒ ՀԱՄԱՐ

(Օր. Ս. Ս. — Պէլքութ). — Կը հասկնամ ձեր հոգեւ կան անձկութիւնը եւ նիդարնապու բռուն փափաքը... Բայց դժբահատարար անկարելի է դարման մը յանձնարարել առանց նշտիւ գիտնալու պատմառը։ Բանի որ ձեր դաշտանը անկանոն է եւ շատ քիչ է սկիզբն ի վեր, հաւանականաբար ձեր գիրութեան պատմառը պէտք է փնտուել ծուարաններու տկար գործունելութեան մէջ։ Թնաւ- թեանը միայն կարելի է նշդիւ այս պարագան։

Զատ քառոչուէ (*feuille anglaise*) սեղմբանը կամ գոտին կրնայ նուազեցնել որո- վասինի նարազը եւ նիդարնել այդ շրջանը, որովհետեւ շարունակարար կը նշչէ եւ տեսակ մը մասած կ'ընէ։ Բայց անոր աղդեցութիւնը ժամանակաւոր է եւ զերծ չէ անպատճեութենէ, որովհետեւ մորթին վրայ բազմաթիւ բշտիկներ կը դոյցան։ Խորհուրդ կուտած որ որովայ- նի մարգանք փորձէր, այնպէս խնչպէս նկարագրուած է «բաւանքորի այս թիւնին մէջ։

### ՑՈՐԱՎԱՏԱԿՈՐԻՒՆ

(Պ. Լ. Ս. — Մօնպուշէ). — Ճիշդ է թէ գիտութիւնը որ եւ է դեղ չէ գտած թոքախտին դէմ, սակայն շատ մը պարագաներու մէջ անհյատեցն կ'ըլլայ թոքախտառորին դեղ տալ ամորելու համար անոր զգացած կարգ մը անհանգստութիւնները (չերմ, հազ, քրտինք, ևայյն) եւ կամ թիշ-շատ զօրացնելու համար մարմնին պաշտպանողական միջոց- ները։ Ցորախտաւորի մը դեղ տալու խնդիրը եւ դեղի տեսակը կախում ունի իւրաքանչիւր թոքախտաւորի հիւանդութեան ընթացքն։

### ՇՈՒԽՉԵ ԽՆՁՈ՞Ի ԿԸ ՀՈՌԻ

(Ս. Բ. — Վալանս). — Ծունչի գէշ հոտը գլխաւորաբար բերնի, կվորդի, զիշառական եւ մանաւանդ մարսուղական գործարաններու խանգարման արդինք է։ Թթենէն սկսելով՝ ակռաներու փոտութիւնը եւ բերնի լինուերու կարգ մը հիւանդութիւնները, նշագեղձերու (պատէմնից) եւ քնի հուզամաղանթիւն քրմիկ բորբոքումները, նորային կարգ մը հիւանդութիւններ, շունչին գէշ հոտ մը կուտան։ Կարգ մը ընդհանոր հիւանդութիւններու մէջ (ժանտառենդ, շաբարախտ) շունչը յատկա- նշական հոտ մը կ'ունենայ։ Բայց շունչին սպականումը կը տեսնուի մասնաւորաբար անոնց մօտ որոնք մարսուղական գործարաններու խանգարումնէ կը տառապային (դժուարամարսութիւն, պնդութիւն, ևն.։)։ Նոյնիսկ այն անձերը, որոնք հիւանդութիւնն մը շունչնալով հանդերձ, պառկիլ, առաջ իրենց բերանը շնն լուար, առաւօտուն թթու շունչ մը կ'ունենան եւ լցու- նին ներմակ, աղտոտ կ'ըլլայ, որովհետեւ բերնին եւ ատամններուն անկիւններուն մէջ մը- նացած ուտելիքները կը թթուին ու կը նեխին։

Գալով ձեր անձնական պարագային, պէտք է նշդիւ պատմառը, դարման մը յանձնա- բարելու համար։ Թնանը տուէք ձեր ակռաները, առաւօտ եւ երեկոյ լուացէք ձեր բերանը եւ ակռաները եւ ենէ ձեր շունչը շարունակէ հոտիւ, դիմեցէք քշկի մը։


ՍԵՐՈՎԱՅԻՆ  
Ա Ն Կ Ա Ր Ո Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Ա. Բ. — Սարսէլ). — Սերային անկարողութիւնը կրնայ յառաջ գալ քանի մը պատճաններէ։ Կայ հոգեկան անկա- րողութիւնը՝ արդիւնք վախի, ամօնխածութեան եւ յուզումներու դիւրա կը բուժուի։ Զայյին դրս Թեան, մասնաւորաբար ոլանածութի հիւանդութիւնները, զղապառութիւնը (*neurasthenie*) երկարատև գիշութիւնը, շերմամիջութիւնը եւ անոր բարդութիւնները, փիզիքական ժանր յուզութիւնները, շաբարախտը ենևն առաւել կամ նուազ ծանր անկարողութեան գլխա- ւոր պատճաններն են։

Ձեր անկարողութիւնը, ըստ ձեր նկարագրութեան, կը թուի արդիւնքը ըլլալ գիշութեան, ֆիզիքական զրկումներու եւ բարյալբրման։ Մի յուսահատիք բուժելի է։ Երբեք մի գործա- ծէք ե օ հ ի մ պ ի ն եւ նման դեղելի։ Լաւ մուռնդ առէք (ուղղու, հաւկիթ, ծուկ, կամ եւն.), կարնիլ եղած չափով հանգստացէք, կանոնաւոր մարզանք ըրէք առանց յոգնելու եւ

փորձեցիք խնդնաթելադրութեամբ զօրացնել ձեզ՝ կարող ըլլալու գողափարը (տես' ՏքԹ. Վաշէի յօդուածը ներկայ Թիւին մէջ):

**ՔԻԹԻ ԱՐԻՒԻՆԻԼԸ** (Կ. Մ.— Սէն.ԲՌԵԹին).— Ձեր հարցումին առանձին յօդուածով պատասխանուած է այս Թիւին մէջ:

Գլուու Թիւին, ինքանավութեան, դէմքի քշտիկներուն, չուր խմելու մասին եւ այլ հարցումներուն պատասխանները յաջորդով:



### ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵՒԽԸ

Փարիզի Բժշկական Միութիւնը, երկու ամիս դադարէ եւր իր ամսական նիստը գումարեց հյուկտ. 19ին: Ներկայ էին 22 հոգի: Նախորդ նիստի ատենագրութեան ընթերցումէն վերց, ՏքԹ. Թօլուեան պարզեց 1927—28 շրջանին, Միութեան աշխատութեանց ծրագիրը: Որոշուեցա, Նիւթապէս եւ բարյուապէս օժանդակի Ցարդող Միութեան Նախաձեռնութեամբ կազմակերպուած «Սանասարեան Գիշերային Դասընթացքին», ուր տեղի պիտի ունենան առողջապահական դասախոսութիւններ եւ տալ հրապարակային ուրիշ դասախութիւններ բժշկական կամ էկս-բժշկական Նիւթերու շուրջ:

Յետոյ խօսք առաւ օրուան դասախոսը ՏքԹ. Մանուէլեան (Կ. Պոլսէն) որ շահէկան ուսումնափրութիւն մը կարդաց Ալքի վիրարուութեան ծգտումներուն մասին»: Այս Նիւթին մասին խօսեցան նաև ՏքԹ. Եաղորդ, Տօլուեան, ՏքԹ. Ս. Եղիազարեան (Թաւրիզին) եւն: Ընդհանուր եղրակացութիւնը եղաւ այն որ Ներկային վիրարուութիւնը հետզհետէ պահպանողական կը դառնայ, այսինքն վիրարոյնները կը շանան վիրարուուական բազմաթիւ հիւանդութիւններ բժշկական միջոցներով դարմանել (դեղ, նառագայթ, ֆիզիգական ուժեր են) եւ անհրաժեշտ պարագաներուն մէջ միամի նշդրակը կը դիմէն:

### ՄԱՐՍԵԼԵՆ ՊԵՐՉԵԼՈՅԻ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

Հոկտեմբերի վեցշեր Ֆրանսա տօնեց հարիւրամեակը հոչակաւոր քիմիագէտ Ս. Պերմըլյովի, որ միեւնոյն ատեն պիտօկան կեանքին մէջ կարենոր դեր խաղաց: Քիմիայի եւ բնագիտութեան մէջ Պէրթլոյի կատարած գիտերուն շնորհի (thermochimie, synlhèse եւն.) նարտարարուեստը հիկայ նուանումներ ըրաւ: Պէրթլոյ հաւատացած էր որ պիտի գայ օր մը (2000 Թուականին), ուր քիմիան մնունդի հոգը պիտի անհետացնէ, որովհետեւ ամէն մարդ պիտի գտնէ պատրաստ եւ առաւ մնունդ, քիմիական փորբիկ գննէիններու ձեւին տակ...

### ԱՌՈՒՋԱՊԱՆ ՀԱԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Փարիզի բաղացապետութիւնը, ժողովուրդին համար բացած է առողջապահական դասընթացը մը Առողջապահութեան Թանգարանին մէջ, պղուլյար Սեպաստոփոլի վրայ, Թիւ. 57: Դասախոսութիւններ տեղի կ'ունենան ամէն երեսցարթի եւ Ուրբաթ երեկոնները, ժամը 8.30ին: Դասախոսութիւններն են նշանաւոր մասնագէտներ: Ամրոջ դասընթացը պիտի բարկանայ 44 դասախոսութիւններէ եւ պիտի շօշափին առաջապահական ամէն կարգի հարցեր. — աննդական, տղոց առողջապահութեան, կաթի, հիւանդութիւններու մասին: Մոլուց ըստ պատ է: